

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՑԱՂԱԳՍ ՑԱՏԿՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ

32.— ԿԱՏԱՐԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՊԱՅ. ՄԱՆԱՆԵՐԸ. Ընկերութիւնը առ հասարակ, ինչպէս և նոյնինք ընկերաբանութիւնը կը համարուին բնութենին եղած վիճակներ, այնպէս որ սովորութիւն եղած է ըստ թէ ընկերութիւնը բնական է, բայց այս ծառահօթուքը (ποτίσια) վերացական ճշմարտութիւն մըն է լոկ, որպէսին եթէ ընդունինք իսկ ընկերութեան բնականութիւնը, պէտք է խոստովանինք թէ ոչ մէկ առջ ընկերութիւնը իր բնական վիճակին մէջ կը մնայ, այլ պէտք է որ անկիւ հետազնաէ ունենայ որոշ հանգամանքներ, ենթարկուի որոշ պայմաններու. իսկ ասոնք կախուած են մարդոց կամքին և պարագայից բերմունքներէն: Մեր խօսքերը առիջ պարզ կերպով կը հասկցուին եթէ միա զննենք թէ ի՞նչ էական պայմաններ անհրաժեշտ են որեւէ ընկերային միութիւն մը կազմելու համար: Այդ պահանջներն են անձեռու բազմութիւնը, նպատակի միութիւնը և բարոյական կապակցութիւնը: Իսկ որպէսսզի ընկերութիւնները զանազանութիւնը բարձէ, պէտք է որ իրարանշիւրը ունենայ կազմող անձեր, ուրոյն նպատակ եւ միութեան ինֆայատուկ կապ. այս անհրաժեշտ է՝ որպէսսզի Շնար ըլլայ անոնց միջն հաստատել դրական օրէնքներով առհմանուած փոխադարձ իրաւունքներ եւ պարտականութիւններ: Այս է ահաւասիկ այն յատկութիւնը որ կը կոչուի օրինականութիւն եւ ամէն ընկերութիւն որ կազմակերպուած է եւ ուրիշներէն կը գատորչուի՝ չի կրնար մնալ բնականութեան մէջ, այլ պէտք է անցնի օրինականութեան վիճակին:

Իրաւարաններուն մէջ այս խնդիրը կայ թէ ինչպէս կը կազմուին ընկերութիւնները, ի՞նչ իշխանութիւնը կը սահմանուին օրէնքներու պայմանները, ընկերութիւն

կազմողնե՞րը թէ անդամները ունին այդ իրաւունքը, եւ թէ՝ կարել՞ է եւ ինչպէ՞ս այդ պայմանները այլայլիք. ու առաջարկին ուրիշ կէտեր՝ սունց մասին պէտք է խօսին անոնք որ ազգաց կամ միջազգային իրաւունք մասնադիրութիւնը ունին:

Սաշափը սակայն անհակառակ ընդունուած է ամէնքնէն, թէ ազգաց բնական իրաւունքները ի՞նչ ալ ըլլան, ընկերութիւն կազմունքները գործնական իրաւունք մը ունին, որ անառարկելի իրաւունք մըն է, թէ կան, եղած են և կրնան լինիլ ընկերութիւններ, որոնց հանգամանքները հաստատուած են կամքայիշ ընկերութիւնը կազմողին՝ որ որէնսդիր կը կոչուի, վասնդի հեղինակին է ընկերութեան օրինական օրէնքնին:

33.— ԱՌԱՋԻՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆ. Այս բոլոր բացատրութեանց համաձայն, նկեղեցու յատկութիւնները ներկայացնելու համար կ'ըսենք նախ թէ նկեցեցին օրինական ընկերութիւն մըն է, հաստատուած կամ ուղիղ քրիստոսի որ անք օրէնութիրն է:

Ապացուցանելու համար թէ նկեղեցին ընկերութիւն մըն է, նոր վասա մը յառաջ պիտի չըերենք, որպէսին ցոյց ապառիլ որ Քրիստոս հաստատեց նկեղեցին՝ ապացուցած եղանք արդէն թէ Քրիստոսի հաստատուած նկեղեցին օրինական է եւ յառաջ եկած է կամքովը Քրիստոսի, որ անոր որէնսդիրն է:

34.— ԵՐԿՐՈՐԴ ՑԱՏԿՈՒԹԻՒՆ. Նկեղեցին է նաև բազադրական ընկերութիւն մը: Բարոյական կապակցութիւնը, որով կը կազմուի իրաւանչիւրը ընկերութիւն, անշուշտ պէտք է կեդրուանայ կէտի մը վրայ՝ որուն կը յանդին յարաբերութեան բոլոր

ԺՈՒԱԴԱՅԹՆԵՐԸ ։ Երբ այս կեդրոնը միակ է և անոր կու զան կը հասնին ու կը յանդին ուղղակի բոլոր յարարերութիւնները, պարզ կը կոչուի այդպիսի կեդրոնի մը չուրջ կազմուած բնկերութիւնը. իսկ եթէ անմիջական կեդրոնները, երբ երկրորդական կեդրոններ, կը միասորուին ուրիշ եւ դիմաւոր կեդրոնի մը չուրջը, այն ասեն բնկերութիւնը կը կոչուի բազադրական, ինչպէս են մեծագոյն պետութիւն մը կազմելու համար զաշնակցական դրութեամբ միաւորուած պետութիւնները, եւ զվասոր կեդրոն մըն ալ՝ ընդհանուր եւ արտաքին վարչութեան համար. իւրաքանչիւր ազգի կամ աշխարհի ժամանակար եկեղեցիներն ուղ ունին իրենց սեփական կեդրոնները՝ որոնք են հայրապետութիւններ, եւ ունին Քրիստոսի Եկեղեցւոյն միութեան ընդհանուր կեդրոնը՝ որ բոլոնդուկ Եկեղեցիներու ծիեղ զերական ժողովն է։

35. — ԵՐՐՈՐԴ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆ ԼՍՍ ՀԱՍՏԱՑՈՒԹԻՒՆՆ. Դրսաստի Եկեղեցին տեսողական ընկերութիւն մըն է: Ընկերութիւնները երբեմն հաստատուած կ'ըլլան տեսողութեան որոշեալ պայմանագույն, և կը կոչուին ժամանակար. իր երբ ոչ միայն չունին որոշեալ պայմանագույն, այլև սահմանուած են մշտնշենապէս շարուանակութուու, կը կոչուին տեսողական: Այդպէս է Քրիստոսի Եկեղեցին, որովհեան իր նպատակն է հոգիներու փրկութիւնը եւ սահմանուած է բոլոր մարդոց օպտին. ու ինչպէս տեսողական է նպատակը, տեսողական է նոյնպէս ինքը: Առոր կ'ակնարկեն Քրիստոսի վերջին խօսքերը՝ առաքեալիներուն ուղղուած. ևւ ահաւասիկ եւ ընդ ձեզ ևմ զամենայն առուր մինչեւ ի կատարած աշխարհը» (Մաթ. Իլ. 20):

Երեք յատկութիւնները դրս յիշեցինք, այսինքն օրինականութիւնը, բազադրականութիւնը եւ տեսողականութիւնը, կը վերաբերին Եկեղեցւոյ հաստատութեանը:

36. — ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆ ԼՍՍ ԲՆՈՒԹԵԱՆ. Կան ուրիշ յատկութիւններ եւս, որոնք Եկեղեցւոյ բնութեան կը վերաբերին. այսիմքն այնպիսի համագամանքներու, որոնք մասնաւ

արարար Եկեղեցւոյ սեփական են: Ասոնց մէջ առաջինն է զերբականութիւնը: Եկեղեցին զերբնական կ'ըստի՝ գլխաւորարար իր նպատակին համար, որ է մարդուն ընձեռնել տեսական եւ գործնական միջոցներ՝ հանգեցնեալ կեանքի մէջ հասնելու համար իր նպատակին, որ զերբնական բան մըն է: Ինչպէս նպատակը, նոյնպէս միջոցները պէտք է լինին զերբնական, այսինքն պէտք է ունենան գերբնական արդիւնքներ յատաջ բերելու բնութիւն: Միջոցներուն պէս ծագուած ալ, որ է Եկեղեցւոյ հաստատութիւնը՝ հոգեւորականութիւնը յայտնութեան եւ աստուածային առաջման գորութեամբ կատարուած է և պէտք է լինի զերբնական: Եւ որովհետեւ այդ ամէնը Եկեղեցւոյ բնութեան է կը բիրի, այս պատճառու եւ ամելորդ է արտաքին փառակեր եւս յիշել:

37. — ՀՈՒՅԻՌԱԿԱՆ. Բնութեանը բըխած մէկ ուրիշ յատկութիւնն ալ է Եկեղեցւոյ հոգեւորականութիւնը. Խոգեւորական բարաք հաս կ'իմանամի իրեւ դիմարածանեալու բաղադրականի: Այսինքն Եկեղեցին հոգեւորական ընկերութիւն է ըսերվ կը հասկնանք թէ անիկա է ան՝ պրատ կազմութիւնն ու նպատակը կը վերաբերի մարդուն հոգիոր կեանքին եւ ոչ թէ քաղաքական կենցաղի: Որովհետեւ ինչ որ արտաքին է եւ մարմնական, թէսկուել քաղաքական պարագայից տեսակտով գետուած առոն իր քաղաքական կը նկատուի, սակայն որովհետեւ անիկա իր բարոյական կողմն ալ կ'ունենայ՝ մարդուն հոգեւորական կեանքին եւ հոգեւորական նպատակին եւս վերաբերելով, այս պատճառու ալ Եկեղեցւոյ հոգեւորական պարունակին մէջ, իշխանութեան ներքեւ եւս կ'իյնայ:

Այս յատկութեան իմաստը պէտք է լուս պաշտպանել անոնց դէմ՝ որոնք Եկեղեցւոյ հոգեւորականութիւնը գէշ մեկնելով կ'եղրակացնեն թէ Եկեղեցին չի կրնար խառնուի կամ աղղի այն ամէն բաներուն եւ գործերուն՝ որոնք արտաքին եւ մարմնառ որ դրսողութիւններով կը կատարաւին, այլ ան պէտք է ամփոփուած մնայ ներքին եւ հոգեկան գործողութեանց մէջ, որոնք

ոչ մէկ մասնակցութիւն ունին արտաքին զործողութեանց հետ:

38.— ՏԵՍԱՆՅԵԼԻ. Եկեղեցւոյ բնութիւնը աւելի եւս բացայացնելու համար, գերաժանանութեան եւ Հռովերականութեան փաստերուն վրայ պէտք է աւելցնել տեսանելիութեան կամ երեւութեան յատկութիւնն ալ: Որովհետեւ Քրիստոսի Եկեղեցին ընկերական աներեւոյթ մարմին մը չէ, Աստուծեմ միայն ճանաչելի եւ լի հաղուորական, այսինքն՝ աներեւոյթ և անըղդպարի յարաքերութեան վրայ միայն հրենուած, ինչպէս ունաք ուղեցին կարծել, այլ է խիստակ կրօնական մարմին մը, ոչ միայն ներքին պաշտամունքի, այլ նաև արտաքին եւ ընդհանուր պաշտամունքի վըրայ հիմնուած, տեսամնիլ յարաքերարդիւններով եւ զգալի կապակցութիւններով: Այսպէս, զգալի իրեր են իր մէջ մէկրութեան ջուրին լուսացումը եւ Հաղորդութեան հացին ճաշակումը, որոնք հաստատուեցան իրը Նշանակը քրիստոնէութեան: Հաւատքի դաւանութիւնն ալ պէտք է արտաքին և զգալի եղանակով ըլլայ, ինչպէս եւ զրուած է: «Ամենայն որ խոստովանեսցի յիս տառչի մարդկան, խոստովանեսցայ եւ ես զնանէ առաջի Զօր իմոյ» (Մաթ. Փ 32), եւ զգաքեալ թէ՝ «Երաւէ հաւատաց յարգարութիւն եւ բերանով խոստովանիք ի փրկութիւն, զի թէ խոստովանեսցի բերանով քով տէր ըգ-Յիսուս, եւ հաւատասցես ի սրտի քով թէ Աստուծ յարոյց զնա ի մեռելոց, կեցցեաց (Հոռմ. Փ 10):

39.— ՆՇԱՆԱԿԱՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՔ. Եկեղեցին ուրիշ յատկութիւններ ալ ունի, որոնք ոչ միայն իրեն առանձնական են, այլ եւ այսպիսի սերե կերպով կապուած են իրարու եւ այնքան յայտնի կերպով կը տեսնուին, որ կը ծառային որոշելու Քրիստոսի ճշմարիս Եկեղեցին անոնցմէ՝ որոնք ճշմարիտ չեն. այս պատճառաւ անոնք կը կազմեն Եկեղեցւոյ յատկութեանց երրորդ խումբը, որոնք կը կոչուին նշանականիք կամ աւելի կարծ ճեռով՝ նշանէ Եկեղեցւոյ: Թէեւ ումանք այդ յատկութիւններուն թիւր աւելի շոյց կու տան, բայց անոնք սովորաբար շորս կը հաշուուին, եւ ատոր կ'ակնարկէ

նիկիական Հանդանակը: «Հաւատամք եւ ի միայն ընդհանրական եւ յատաքերական Եկեղեցի»: իսկ մեր Եկեղեցին զանոնք աւելի ամրողութեամբ կը յիշէ երեկոյեան ժամերգութեան մեջ քարոզին մէջ: Ալղաջեռցուք զամենակալն Աստուծած ... եւ զան միայնոյ, սուրբ, կաթողիկէ եւ առաքելական Եկեղեցւոյ: Այս պատճառաւ, ըստ մեզ, չորս են Եկեղեցւոյ նշանական յատկութիւնները, եւ են՝ Միութիւն, Սրբութիւն, Ընդհանրականութիւն եւ Առաքելականութիւն:

40.— ԴԱՐՁԵԱԼ ՆՇԱՆԱԿԱՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՑ ՄԱՍԻՆ. Մենք կարծեկից չենք առնոց՝ որոնք կ'որոննեն թէ Եկեղեցին ի՞նչ բանի մէջ է որ պէտք է պահէ և ցոյց տայ նշանական յատկութիւնները, իր թէ ամրողութեան պատճանող մէկ յատկութիւնը չի կրնար պատկանիլ ամրողին մէկ կամ միւս մասին ալ: Միւս կողմէ, երբ ամրողն են եւ անոր մասերուն մասին կը խօսինք, բաւական կը սեպենք որ իրաքանչիւր յատկութեան նշանական կը է ուրեմն մէջ ճշմարտուի, եւ կարեւոր չենք նկատեր որ չորս նշանական յատկութիւններէն իրաքանչիւրին մասին մէտքերին ինկած եղանակները եւ ձեւերը անպատճառ Եկեղեցիին պատճանին: Որովհետեւ Եկեղեցւոյ հաստատութիւնը Աստուծմէ է եւ Քրիստոսի աստուածային յայտնութեան մեռով կատարուած, եւ ոչ թէ իրաքանչիւր մարդու կամքով, և բոլոր յատկութիւնները հաստատողին միայն եւ ոչ թէ որքիններու կամքին եւ հաստատութեանը համեմատ են եղած:

Նշանական յատկութեանց իրաքանչիւրին բացարուրութիւնը գիրացնելու համար կը պահնենք բաժմանման այն կարգը, զոր նախ յիշեցնեք Աստուծածարանական զիտութեանց դասաւորման ատեն եւ Եկեղեցւոյ հաստատութեան ապացուցութեանց միջոցին:

41.— ՄԻՈՒԹԻՒՆՔ. Ակսելով ուրեմն Միութենէն, կ'ըսենք թէ այս յատկութիւնը պէտք է զտոնուի տեսականին, բարոյականին, ծիսականին եւ զարչականին մէջ միանգամայն: Տեսականին մէջ Միութիւնը՝ հաւատքի եւ գաւանութեան մէջ միութիւնն է, եւ անհնար է ենթադրել անդամ որ քիւ-

տոնէութեան մէջ կարենան գտնուիք հաւասարապէս ճշմարիս երկու հաւատք։ Սակայն ամէն խնդիր հաւատք չէ։ ճշմարտութիւնները միայն Աստուծմէ յայտնուած են եւ աչ թէ մասնաւոր խնդիրներն ալ, որոնք յայտնեան ճշմարտութեան համաձայնութեան կամ բացարրութեան կամ մեկնութեան կերպերու կը պատկանին։

Թարուականին մէջ միութիւնը աւելի բարայալ է, որովհետեւ արդարութեան եւ ուղղութեան հարցերը շատ խնդիրներու տեղի չեն տար։

Միասկանին մէջ միութիւնը կը պահանջէ միայն որ էկութիւնները այն խորհուրդներուն որոնց վրայ կը հիմնուին քրիստոնէութեան բոլոր պաշտամունքները, համաձայն լինին իրարու եւ առաջնորդեն հոգեւոր նոյն հաղորդակցութեան։

Վարչականին մէջ միութիւնը կը պահանջէ որ նկեղեցին միացած ըլլայ իր գլուխին՝ Քրիստոսի, որուն հաստատութեամբ հիմնացաւ ինքը, նկեղեցին, եւ որ ազգաց եկեղեցները, որոնք առանձինն կը վարեն իրենց ներքին գործերը, ունենան կերպոն մը՝ որուն մէջ պարագայից պատշաճութեան համեմատ կարող ըլլայ վերջապէս որոշել եւ գնուի հաւատքի եւ նկեղեցւոյ մէջ յուրական հաղորդակցութեանց խնդիրները։ Իսկ այդ միութիւնը կը զանուիք բազմաց ժաղավին մէջ, որովհետեւ առավ է որ կը կապուինք Քրիստոսի հնա՞ւ որ ըստու թէ իր առնենով հաւատքաներուն մէջ է ինքը։

Այս աշխար բաւական ըլլայ գիտնալ առաջմ, վասնզի յետոյ պիտի զանք սկզբունքները ներկայ նկեղեցներու վրայ պատշաճնեցնելու հարցին։

42. — ՓԱՍՏՆԻ. Մեր ըստներուն ի հաստատութիւն, յառաջ կը բերենք Ս. Գըրքէն քանի մը խօսքեր։ Պօղոս կը գրէ։ «Մի մարմին եւ մի Հոգի, որպէս եւ կոչեցարուք ի մի յոյս կոչման ձերոյ։ Մի չ Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն, մի Աստուած եւ Հայր։ ամենեցուն որ ի վերայ ամենային եւ ընդ ամենեսին եւ յամենեսին ի մեզ» (Եփես. 7. 4-6)։ Ալլային մեզ, եղբարք, անուամբն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի զնոյն բան ունիցիք ամեներեան, եւ մի իցեն ի մեզ հերձուածք» (Ա.

Կորնթ. Ա. 10)։ Հոգեւոր հաղորդակցութեան միութեան կ'ակնարկէ Քրիստոսով առօթքն ալ. «Պահեա զնոսա յանուան քռ, որով եսուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք ու զի ամենենքին մի իցեն, որպէս դու Հայր յիս եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն» (Յովկ. Ժէ 11-21)։ Այս խօսքերը ցոյց կու տան թէ նկեղեցին մէկ պէտք է ըլլայ եւ միանդամայն ցոյց կու տան թէ ինչ բանի մէջ պէտք է հիմնուի միութիւնը։

43. — ՄՐԲՈՒԹԻՒԹԻՒՆ. Նշանական յատկութիւններէն երկրորդն է Սրբութիւնը։ Նկեղեցին առըր կ'ըսուի, վասնզի առըր հաւատքով միացած է իր առըր զլուխին հետ, որ է Քրիստոս, ինքն ալ առըր, եւ առըր միջոցներով կը տանի իրեն հետեւողները առըր նպաստին։ Սրբութիւնը ուրեմն կը հիմնուի որբացած եւ սրբացնող ըլլալուն մէջ միանդամայն։ Եթէ նկեղեցոյ մէջ ուսուցուած անսական եւ բարոյական ճշմարտութիւնները թերանոյին մաքրութենէ, կամ իր խորհուրդները կամ ծէսկեր սրբութեան շատնէն եւ կամ անոր զլուխին Քրիստոսի զառ առըր կը լինէր, հետեւապէս եւ ոչ առըր, այն տան սուուզին չեր կրնար սուուր ըսուի նկեղեցին։

Նկեղեցւոյ սրբութեան ժամին բարական ըլլայ յառաջ բերել Պօղոսի խօսքերը և Քըրքիսու սիրեաց զկեղեցին եւ զանձն իւր ժամանեց վասն նորու, զի զնա սրբացէ որբարութեամբ աւաղանին բանիւ, զի կացուուցէ ինքն իւր յանդիման փառաւոր զկեղեցի, զի մի առնիցի ինչ արտօ կամ աղտաղութիւն կամ այլ ինչ յայնախիսեաց, այլ զի իցէ սուուր եւ անարատու (Եփես. Ե 25-27)։

44. — ԸՆԴՀԱՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ. Ուրիշ նշանական յատկութիւն մըն է ընդհանրականութիւնը, կամ, յունական բառով՝ կարսողիկարթիւնը։ Ընդհանրական է ոչ միայն այս որ իրազէս ունիցին եւ զանձն իւր անորդիկութեամ մէջ, այլ նաև այն որ իր բնութեան համեմատ պարագրուած կամ սահմանափակաւած չէ որոշ չափերով, այլ ընդունակ է տարածուելու անհն անդ և մընալ անհն առեն։ Այսպէս է խականու Քըրքիսուի նկեղեցին, եւ չեր լիներ ան ընդհանրական եթէ անենար այնպիսի պայմաններ սրուե կարենային խափանել անոր

առարածություն կարենալը եւ ամբողջ ժարդկուաթեան յարժարիլը: Զէր կրնար մինչեւ զարձանալ ընդհանրապահան, եթէ իր ծագումին ըստ կախալ ամէն ժամանակ նոյնը մնացած շըլլար իր իսկութեամբը եւ էութեամբը: Քըլլարիստոնէական հարաւաքը, պատուիքանը և ծէսնը պէտք է իրենց եղածին պէս մնան, խոհ անոր վարչակիւնը պէտք է շարունակէ իր յօդակապութիւնը իր ընդհանրապահան գըլլավին հնա՞ որ է Քրիստոս:

Աւասի արժէք մը ջանի ըստ թէ քրիստոնէութիւնը ընդունաւած չէ բավարակ աշխարհին մէջ, նոյնիսկ աշխարհի հէսէն, որովհետեւ ոչ իրապէս առարածումն է ընդհանրականութիւնը եւ ոչ այ մեկի արությունութիւնը թէ Երկնական Հովիւր ՅՇ Իր պիտի Երթայ այս աշխարհներուն՝ առ ոչ են յարագ զարթէ Եկեղեցւոյ, որոնք իր ամյնին մտիկ պիտի ընն եւ եկեղյուն մէր հաս իր և մի Հովիւր (Յովկ. Ժ 16): Մեզի բաւական ըլլայ ինչ որ ինքը հրամայեց. «Դնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն Եկեղեցնաց» (Մաթ. ԽԸ 19), և Երթայ յաշխարհ ամենայն եւ քարոզեցէր զաւետարանն ամենայն արարածուց» (Մաթ. ԺԶ 15):

45 — ԱՐԱՔԲԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ. Նշանական յատկութիւններէն վերջինն է առաքելականութիւնը: Քանի որ հաստատեցինք նախապէս թէ նոյն ինքն Քրիստոս էր որ հաստատեց Եկեղեցին, Եկեղեցւոյ իսկական յատկութիւնը պէտք էր կոչուէր Քրիստոսականութիւն, և եթէ Քրիստոսականութեան յատկութիւն տեղ առաքելականութեան յատկութիւնն է որ յառաջ կը բերենք Հոս, ովատճառը այն է որ Եկեղեցին Քրիստոսի հաստատուած առեն մինչ օրինական եւ իրաւական կազմակերպութիւնը մը ունէր, իր իրական եւ արդիւնական կազմակերպութիւնը առաքեալներու մեռուգութիւնը, ինչ որ չէր կրնար ըլլալ Քրիստոսի մահուան առեն երբ առաքեալներու փախած էին եւ հովիւրին զարնուելով՝ ցրուած էին ոչխարները: Այս պատճառաւ քրիստոնեայ Եկեղեցները յարած կը մնան առաքելականութեան յատկութեան եւ զայն մէջ կը բերեն

իրեն նշան իսկականութեան քրիստոնէիւմը նկեղեցւոյ:

Թէև հաւատքը, պատուիրանքը եւ ծէռ սերը խորքով պէտք է լինին առաքեալնեարուն առեն եղածները, եւ յաջորդական նոյնութեամբ պահուած ըլլան, բայց ամենէն առելի վարչութեան յաջորդականութիւնը, որպէսզի Եկեղեցւոյ իշխանական աթուաց շաղկապուած ըլլայ այս իշխանութեան հնա՞ զոր առաքեալները անձամբ առներ Քրիստոսի եւ փոխանցեցին իրենց յաջորդներուն:

46 — ԱՐԱՔԲԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԱՆ ԽՄԱՍՏԱՆ. Առաքելական աթու ըսկելով սա կ'իմանանը թէ Եկեղեցիի մը հովուապետական կամ հայրապետական աթուոց հիմուուած է եւ պահուած մինչեւ մեր ժամանակիւլ:

Սակայն պէտք չէ այնպէս կարծուի որ յաջորդութիւնը խանգարուած կ'ըլլայ եթէ ժամանակի փոքր ընդհանութեան պատահած րիւն աթուականերու յաջորդականութեան մէջ կամ եթէ աթուու մէջ գաղաքէն ուրիշ մը փոխազդուած ըլլայ արտաքին բազմապիսի պատճառներով՝ որոնք դոյցութիւն ունեցած են աղքերու եւ աշխարհի դէպեքերուն եւ պատճութեան մէջ: Ապա թէ ոչ պէտք պիտի ըլլար որ նոյն կերպով նըլկատի առնուէր նաեւ նախորդին մահուան եւ յաջորդին ընտրութեան միջին անցած պարապութիւնն ալ: Ուստի աթուու մը շարունակութեան համար, որ է փառա անոր առոքեականութեան, պէտք է պահանջիլ այնպահի միայն՝ որքան բաւական է ցոյց տալու համար թէ Քրիստոսի առաքեալներէն մէկուն միլոցաւ հիլոցաւ հիմուուած Եկեղեցին կամ Աթուոց իր իսկութեանը մէջ նոյնն է մահացած եւ պահած է յօդակապութեան եւ շարայարութեան պարմանները յաջորդ դարերուն եւս: Մանաւոր Եկեղեցիներու առաքելականութեան մասին խօսուած առեն պէտք է նկատել թէ օրովհետեւ Եկեղեցիներուն համար կարելի չէ ցոյց տայ անմիջական կերպով եւ անձնապէս առաքեալէ մը հաստատուած ըլլալու պարագան, ուստի եւ այնպիսի պարագայից մէջ բաւական պէտք է ըլլայ միջնորդական հանգամանքը, որ է ըսկել թէ տիրապէս առաքելական եղած ն-

կեղեցի մը կրնայ Քրիստոնէացման հեղինակ և Հիմադրի Նկատութիւն նորադոյն նկեղեցի մը:

Եւ առուցիւ, մարդկորէն իօսելով, անհար է ենթադրել որ Քրիստոսէ ընտրուած տաճներկուքը կարող լինէին անձամբ համար ամէն կողմէրը աշխարհի, մանաւանդ որ այդ կողմէրէն չափերը առաքելոց ատեն անձանօթ էին տակաւին, ու Քրիստոսի Եկեղեցին առաքելոց յաջորդներու օրերուն էր որ հետզհետէ պիտի տարածուէր:

47.— ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ. ԱՌԱՋԾԱՎԱՆՆՈՒԹՅԱՆ. Առաքելականութեան յատկութիւնը հաստատելու համար բաւական ըլլայ յառաջ բերել Քրիստոսի ըստ իօսելու առաքելականութեան, ևրպէս առաքեաց զիս Հայր, իւ ևս առաքեմ զենք:

21) » Եւ դարձեալո «Ճուալ ինձ ամենայն իշխանութիւն յերկին ևս յերլիր, որպէս առաքեաց զիս Հայր եւ ես առաքեմ զենք (Մաթ. իլ. 18). Գօղոս կ'ըսէր Եկեղեցիներուն. «Եկեղեցիք ի վերայ հիման առաքելոց և մարգարելոց» (Նվիս. Բ 20). Յովհաննէս կը տեսէր Եկեղեցին իրեւ քաղաք. «Եւս պարփակ քաղաքին ունէր հիմուն երկուտասան, եւ ի նուս երկուտասան անուանք երկուտասան առաքելոց դատիներ» (Յայոն. իլ. 14). Խսկ շատ յարոնի բան մըն է Եկեղեցիներուն համոզումին փաստը, զի Եկեղեցիները եւ ոկրանէն անոնի իրենց բորբ գործերն ու վէճերը դիմուրապէս կը Հիմնեն այս նըշանական յայտնութեան վրայ, որ առաքերականութիւնն է: Այսպէս՝ համառապարար՝ Եկեղեցւոյ յայտնութեան մասին:

ՅԱՂԱԳՍ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ

48.— ԱՆԴԱԱՐԺ ԵԿԵՂԵՑԻՈՑ. Անդամ բարու, թէեւ այլարանօրէն առնուած, հասարակ բացառութիւն մը եղած է՝ ցոյց տալու համար այն ժամերը որոնք ամրող բան մը կը կազմեն: Հոս այս, Քրիստոսէ հաստատուած Եկեղեցին, կազմակերպուած ամրող մը ըլլալով, իրը մարմին մը կը պատկերացուի և իր կազմութեան ժամերն այ անդամ կը կոչուին: Այդ նմանութիւնը յառաջ կը բերէ յաման Գօղոս իր Թուղթիւրուն մէջ: Ան կը գրէ. «Եւս զնու (Քրիստոս) եղ գուսէ ի վերայ ամենայն իրից Եկեղեցւոյ, որ է մարմին նորա, լրումն՝ որ զանենայն յամենայնի լուս» (Նվիս. Ա 22): Եւ դարձեալ. «Եւս ոչ անդիք զգուսին Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդիւք եւ իտուրիւք տարարերեար և խոտնեայ» անէ զանումն Ալտունոյք (Դորուցիս Բ 19): Էրպէս մարմին մի է եւ անդամն բազմամունք եւ ամենայն բազում անզամք մարմենայն մի մարմին է. նոյնական և Քրիստոս (Ա. Կորիթ. Ժ 12):

Քրիստոսի Եկեղեցին յարձարցուած եւ կազմուած է Մարդկային մարմինն նմանութեամբ: Անզուշա անկենական մարմին մը պիտի չհասկնանք, որդինեան այդ պիտի բրյար անարդական նմանութիւն մը Ռուսի

հարդ է որ ըսենք թէ անիկան կը ներկայացնէ կենանի մարմին ևս Եկեղեցւոյ, աւելի ճիշդ՝ մարդու ևս Եկեղեցիի միջեւ նմանութիւն: Հետեւաբար Եկեղեցիին մէջ ոչ միայն գուսիւ ևս անդամներ կը դանապանուին, ոչ նաև հոգի ևս մարմին:

Մարդինով կը հասկցուի Եկեղեցւոյ բարոյական անձնաւորութեան նիւթեզին ևս արտաքին մասը, խսկ հոգում՝ հոգեղին ևս ներքին մասը, ինչպէս որ մարդուն բնական անձնաւորութիւնն այ ունի նիւթեզին ժամեր ևս այս երկուցէն կը կազմուի բովանդակ կեանքը, մարդը:

Խսկ մարդուն ամրող գուսիւ, նկատուած թէ՝ իրը նշանակ լրման ներքին և կենական կարողութեան, ևս թէ իրը նշանակ ամրողութեան արտաքին ևս կազմական ժամերու, Քրիստոս միայն կրնայ ըլլալ, ինչպէս կը հասկցուի վերև յառաջ բերուած առաքերական խաքերէն ևս գեռուուրից խոտնեալ պարագաներն ալ չեն

49.— ԵԿԵՂԵՑԻՈՑ ՀՈԳԻՆ. Քրիստոսի Եկեղեցւոյն ամրողջաւթեանը մասին խօսած առանք, չնեք կրնար զայն պարփակել միայն կենանի մարդոց մէջ, որովհետեւ, հաւատակ ի Քրիստոս վախճանողներն ալ չեն

բաժնուած անկէ եւ իրենց էութեամբ չեն կորուած։ Անմահ հոգիները յօդակաղուած կը մեան ի զուուին Քրիստոս հոգեղջն կապակցութեամբ եւ հոգեղին կեանքով։

Իսկ հոգեղին կեանքը, ինչպէս մարդուն՝ նոյնակն եւ Եկեղեցին մէջ, չի կրնար հաստատուած ըլլալ եթէ ոչ անոնց մէջ միայն՝ որոնք պատճառ եւ արմատ են կեանքի։ Համաձայն էակին բնութեան, Եկեղեցոյ անձնաւորութեան վրայ կեանքի պատճառ ըսելով ուրիշ բան չենք կրնար հասկան՝ եթէ ոչ էական առաքինութիւնները, որոնք հոգիին արդարութեան կեանք կու տան։ Այսինքն Հատաւաըը, Յայոը եւ Սէրը, որոնք այդ պատճառուած նոյնիսկ կը կոչուին Աստուածարաւական առաքինութիւններ եւ արդարութիւն կը գործեն։ Իսկ անոնք որ կը զբանուին արտաքին այն նշաններուն ներքեւ, որոնցով կը հասկցուի թէ Քրիստոսի Եկեղեցին կը պատճառին, ինչպէս են արտաքին հաւատաըը և մկրտութեան ընդունելութիւնը, անոնք կը պատճառին Եկեղեցոյ մարդին, Աստուածարաւական առաքինութեանց կամ արդարութեան մէջ հաստատուած լինին կամ ոչ։

50.—ՀՈԳԻՆԻՆ Մէջ ՄԱՐԴՆԵՐԸ. Եկեղեցոյ հոգիին վրայ մէր ըստները գիւրու կը հաստատուին։ Հոգին իր էութեանը մէջ պէտք է ունենայ՝ իրեն կեց՝ կեանք։ Իսկ կեանքը, հոգեղարապէս հաւկցուած, չի կրնար ուրիշ բան ըլլալ եթէ ոչ արդարութիւնը։ Աւստի անոնք որ արդար են իրապէս՝ անոնք միայն կեանքի մէջ են եւ հաւատարար անոնք միայն Եկեղեցոյ հոգիին մէջ են։ Արդարութեան առհմանը ինքն նոյնիսկ կու տայ մէղի այդ պատցուցութիւնը, որովհետեւ եթէ արդարները ըլլնէին Եկեղեցոյ հոգիին մէջ՝ պիտի չընէին և կեանքին մէջ։ Իսկ հոգեղոր կեանքի մէջ միւս նոյն ատեն եւ նոյն ատեսւթեամբ թէ լինել եւ թէ ըլլնէլ հակասութիւն է յայոնի։

Ուստի այն արդարները որոնց յետոյ պիտի կորսնցնեն արդարութիւնը, հոգիին մէջ են ցորչափ արդարութեան մէջ են։ Իսկ այն մեղաւորները որոնք յետոյ արդարութիւն պիտի ստանան, չեն հոգիին մէջ՝ ցորչափ չեն արդարութեան մէջ։

Այս նախադասութեանց հակառակը հաս-

տառելը եւ ըսելը թէ այն արդարը որ պիտի մեղանէ՝ հոգիին մէջ չէ, եւ այն մեղաւորը որ պիտի արդարանայ՝ հոգիին մէջ է, հաստատել է թէ արդարը նոյն ատեն ոչ-արդար է եւ ոչ-արդարը նոյն ատեն արդար է։ Եւ ասիկա հակառութիւն է։

51.—ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԱՐՄԻՆԸ. Գալով Եկեղեցոյ մարմին, չենք կրնար անկէ մերժել մեղաւորները, առանց հակառակու աւետարանիներու յառաջ բերած առակներով Եկեղեցոյ մասին հաստատուած ըսեկրուաքին։ Որովհետեւ Եկեղեցին կը նմանի կայի՝ ուր ցորեան ու յարդղ միասին կը դահուին (Մաթ. Գ 12), ծովը ձգուած եւ ամէն տեսակ ձուկերով լեցուած ուռկանի՝ ուր լաւ ու խոտանը մէկտեղ են (Մաթ. Ճ 47), թագաւորի հարանիքի՝ ուր հարանիքի զգեստ չունեցողներն ալ ներկայ են (Մաթ. Ի Գ 12), առազմութի կոյսյերու խումբի՝ ուր յիմարներն ու իմաստունները կը ներերանան միմեանց (Մաթ. Ի Ե 2), հոգիի հօտին՝ ուր ողիք եւ այծիք համանգամայն կան (Մաթ. Ի Ե 32), մեծ տուննի՝ ուր ոչ միայն ուկեղին ու արծաթեղին ամաններ կան, այլ նաև փայտեղիններ եւ ինցեղղիններ, որոնցմէ ոմանք ի պատուի եւ ուրիշներ յանարդութեան են (Բ Տիմթ. Բ 20)։

Եկեղեցոյ կազմութեան մասին այլաբան բացայայտ օրինակներէ վերջ ի ուր է Եկեղեցոյ մարմինը մի միայն արդարներու եւ ընտրեալներու վերածել, եւ Եկեղեցին ի բաց մերժել ոչ-արդարները, զոր զատելը և մերժելը զործն է Անոր միայն՝ որ իշխանութիւն ունի դատաստանը կատարելու իր ժամանակին։

52.—ԵԿԵՂԵՑԻՈՑ ՀՈԳԻՆԻՆ ՊԱՏԿԱՆՆԵԱԼՆԵՐԸ. Մէր հաստատած սկզբունքն հետեւով, կ'ըսենք ուրեմն թէ Եկեղեցոյ հոգիին պատճանողներն են նախ վախճանած արդարները, զորս ուրիշ անունով կը կոչներ առրեիք։

Սուրբերուն ժողովն ալ կը կոչուի Յազրական Եկեղեցին, այսինքն է այն Եկեղեցին՝ որ աշխարհի փորձութեանց դէմ պատերազմ մղելով յաղթութիւն է տարած կամ յաղթական եղած։

Յաղթական բառին իրբեւ դիմարտանեալ՝ Զիմարեալ Եկեղեցին կը կոչուի ժո-

դավը հաւատացեալներուն, որոնք տակաւին այս աշխարհի մէջ պատերազմի մէջ են փորձ- ռութեանց գէմ եւ պարտաւոր են կոռւիլ զինուորաեալ բանակներուն նման։

Երկրորդ՝ Եկեղեցւոյ հոգին կը պատ- կանին կննդանի եւ արդար հաւատացեալ- ները, որոնք ներկայապէս արդարութեան մէջ են, եւ ոչ թէ անոնք որ անգամ մը ե- ղած են կամ գեր պիտի լինին։

Եկեղեցւոյ հոգին կը պատկանին նաեւ հրեշտակները, որովհետեւ անոնք ալ արդար են եւ հաւատարոյ Քրիստոսի հետ շաղկապ- ուած, Հրեշտակաց ժողովը Ս. Գիրքը կը կոչէ Եկեղեցի Անդրանկաց. «Մասուցեալ էք ի Սրօն լիտոն, եւ ի քաղաք Աստուծոյ կննդանոյ յերսաւզէմ յերկին, եւ ի բիւ- րաւոր բանակ հրեշտակաց եւ յեկեղեցիս անդրանկաց գրելոց յերկին և առ գատաւո- րըն ամենեցուն Աստուծուն եւ լոգիս արդա- րոց կատարելոց» (Երբ. Ժ. 22): Անդրա- նիկներ կը կոչուին, որովհետեւ մարդոցմէ առաջ լազմած են փորձութեանց եւ փառ- տրուած են երկնից մէջ։

53. — ԵԿԵՂԵՑԻՒԻՆ ՄԱՐՄՄԻՒԻՆ ՊԱՏԱՆԱ- ՆԱԼՆԻԾԻԾ. Աւանդուած նոյն սկզբունքները ցոյց կու առն թէ Եկեղեցւոյ մարդինին կը դպաւկանին բոլոր կննդանի հաւատացեալ- ները, արզար ըլլան թէ մեղաւոր Հետաւո- րար եւ բոլոր անհաւատները, որոնք որեւէ կերպով չեն ընդունիր Քրիստոսի հաւատ- րը չեն կրնար պատկանիլ Եկեղեցւոյ մար- մինին։

Հաւատացեալներու, այսինքն քրիստոն- եաներու մէջ, ամէնքն ալ Քրիստոսի հա- ւատքին ուղիղ զաւանութիւնը չունին, ո- րովհետեւ քրիստոնեայ անուանուածներէն ոմանք չեն ընդունիր Քրիստոսի յայտնու- թեան ինչ ինչ մասները. ուրիշներ եւս կան, որոնք կը առարերին կարգ մը կէտերու մէջ՝ զորս երկրորդական կը կոչեն, որովհետեւ վարդապետութիւն չեն անոնք, այլ՝ վար- դապետութեանց բացարութիւններ, եւ կամ՝ երբեմ եւս յայտնեալ վարդապե- տութեանց վրայ անելցուածներ, որոնք վարդապետութիւն չեն: Անոնք որ ուղիղ վարդապետութիւնը կը պահեն, կը կոչուին Ռազմափառա: Անոնք որ չունին այդ հաւատ- րը, կը կոչուին Այլափառ: Խակ հերեւտիկոս

կը նշանակէ ամի որ կը մերժէ Քրիստոսեան վարդապետութեան ինչ ինչ էական մասե- րը: Հերեւտիկոսը յայտնի է թէ չի կրնար Եկեղեցւոյ մարմինէն ըլլաւ, վասնդի չունի ամբողջ ուղիղ հաւատուքը, չի ուղղափառ- իսկ անոնք որ ոչչական կէտերու մէջ տա- րաձայն են, նոյն վճիռին տակ չեն իշար:

Կայ հերձաւածով բառն ալ, որ ըստ իր յատուկ նշանակութեան, ցոյց կու տայ զայն՝ որ թէեւ հաւատքի մասին թերու- թիւն չունի, բայց օրինական կապահցու- թիւն եւ վարչական հազորդակցութիւն չը- պահէրով իշխանութեան հետ, կերպապէս բաժնուած է Եկեղեցւոյ հնագանդութենէն: Սակայն սովորական կիրառութեան մէջ մէշ ուշադրութիւն չի դարձուիր իմաստ- ներու եւ բառերու այս ճշդութեան եւ շատ անգամ լոյն Եկեղեցածովներն ալ կը համար- ուին հերեւտիկոս։

Հաւատացեալներուն մէջ, որոնք ոչ հա- ւատքի անսակէառով թերի են եւ ոչ ալ հա- զորդակցութեան անսակէտով, երբեմն կը զանուին յանցապարտներ եւ զայթալշե- ցուցիներ, լորու Եկեղեցական իշխանու- թեան նոպիմով եւ բանադրանքով կը բաժ- նէ Եկեղեցին։ Այդպիսիներու համար կա- րելի է չընել թէ Եկեղեցւոյ մարմինէն դուրս են, ցորչափ ունին արտաքին հաւատք եւ մկրտուած են և բայց կը համարուին զըր- կուած մի միայն Եկեղեցւոյ Հոգեւորական հազորդակցութենէն, այսինքն խորհուր- ճներէ և ամէն Հոգեւորական իրաւունքնե- րէ՝ ի պատիժ իրենց չարութեանց. իսկ ա- նոնք որ պատիժի մէջ են՝ ընկերական մար- մինէն դուրս չեն, այլ միայն ընկերական իրաւունքներէ դրկուած են։

54. — ՀԱՄԱՊԱՏՅԱՋՈՒԹԻՒՆ. Եկեղեց- ւոյ կազմութիւնը բացատրելու համար բա- ւական համարեցինք ցոյց տալ գլուխը, Հո- գին եւ մարմինը միայն, առանց մանրամատ- ներու անդամներուն ալ բաժանումները՝ ի- րենց պատասխաններուն բաժանման եւ նշանա- կութեան համեմատ։

Պօղոս առաքեալ ընդհանուր խօսքերով կը նշանակէ այս բաժանումները, ըսելով. «Այլ գուք մարմին Քրիստոսի էք եւ անդամք յանդամոց նորու եւ զորս եղ Աստուծու յե- կեղեցւոյ՝ այս են. նախ զառաքեալ, երկ-

րորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետը, ապա զօրութիւնս, առաջ չնորհս բժշկութեանց, ավեռութիւն, վարիչս, աղջուղուաց, թարգմանութիւնս լեզուաց» (Ակորնթ. ԺԲ 27-28):

Այս բաժնածումին հետևողութեամբ մեր Գրիգոր Տաթեւացին Եկեղեցւոյ մարմինն մէջ զանազան անդամներ կը բաժնէ ըսկով. ունկն տեսանող՝ մարգարէին եւ տառքալըն ինքնատեսք բաժին Աստուծոյ, այլև եպիսկոպոս վերաբեռուց և աէր կոչի: Բերան՝ աւետարանիչքն, եւ լեզուք՝ քարոզք բանին կենաց: Աստուծոնք՝ վարդապետ եւ մեկնիչք եւ ծոսկիչք Հոգեւոր կերպերոյն: Հոսուակիք՝ որք ընարեն եւ որոշն դրարի ևս զար: Ունկն՝ աշտկերտաք ճշմարտութեան բանին. մարմին՝ բոլոր հաւատացալք եւ անդամք Քրիստոփ: Զեռք՝ քահանայք, զործիք Ա. Խորհրդոցն, եւ ոոք՝ կրօնաւորք եւ ապաշխարոզք որք կրեն ըգծանրութիւնս օրինացն և հերք՝ որպէս զարք վերին զօրաց (Գիրք Հարցմանց, Հատ. Թ, Գլ. Ա.Ա., պր. Գ): Բայց առնէք խորհրդական եւ յարմարաւոր խօսքեր են միայն եւ ոչ թէ վարդապետական ճշկութեամբ բանաձեւուած ճշմարտութիւններ:

55.— ԽԾԽԱՆԽՈՒԹԻՒՆ. Ամէն օրինական մարմին կամ ամէն կաղմակերպեալ ընկերութիւն չի կրնար լինիլ առանց իր մասները ի մի դոգող պայմանի մը, որ առաջնորդէ դէպի նպատակը, պահպանէ գոյութիւնը եւ պաշտպանէ իրաւունքները ընկերական մարմնին: Այդ պայմանը կը կոչուի նաեւ միք, եւ միքքը կը կոչուի սովորաբար իշխանութիւն, բայց կը կոչուի նաեւ վարչութիւնն, ենդիմակալութիւնն, կատավարութիւնն միշտ իշխանութեան իմաստով: Խոկ իշխանութիւնը կը սահմանուի իրը միքք կամ կարողութիւն՝ օրէնքները գնելու անդամներուն յարաբերութեանց համար եւ կարդադրութիւններ ընելու ընկերութեան պահպանութեան եւ պաշտպանութեան համար: Ու մասնաւորաբար խօսելով Եկեղեցւոյ իշխանութեան մասին, զայն կը սահմաննք իր միքք կամ կարողութիւն՝ օրէնքները գնելու անդամներուն յարաբերութեանց համար եւ կարդադրութիւններ ընելու ընկերութեան պահպանութեան եւ պաշտպանութեան համար:

անոնց փրկութեան միջոցները դիւրացնելու համար:

Նկատելի է միայն թէ ամէն իշխանութիւն սեփական պէտք է լինի այն ընկերութեան, որուն պահպանութիւնն ու դաշտապահութիւնը կը գիտէ ինքը. սրով հետեւ եթէ ընկերութիւն մը չամքի իր սեփական իշխանութիւնը, այլ կը կառավարուի ուրիշ ընկերութեան մը սեփական իշխանութեամբը, ուրիշն արրապետութեան ներքեւ կը համարուի:

Ու մէնք երբ Եկեղեցւոյ իշխանութեան մասին կը խօսինք, կը խորհինք խօսի Եկեղեցւոյ՝ իրեւ կրօնական ընկերութիւն՝ սեփական եւ անոր ընութեանէն բիած իշխանութեան մասին, սահմանուած՝ կամքովը Եկեղեցւոյ հիմնադիրին եւ կաղմողին, որ է Քրիստոս:

56.— ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԴՐՈՒԹԻՒՆ. Եկեղեցւոյ իշխանութեան Հակառակորդները իրարու մէջ կը ապրընդիրին զրութեամբ եւ ապասակով:

Լուսերական նորազանդները կը մերժեն Եկեղեցւոյ մէջ իշխանութեան որեւէ ըսկունք, այնպէս որ ոչ մէկը իրաւունք ունի ուրիշն վրայ իշխանութիւն ի զործ զընելու, այլ բոլոր քրիստոնեաները աղաս են Հաւատալու եւ գործելու ինչպէս որ կ'ուզեն, հետեւելով միայն իրենց մաքին՝ աստուածոյին Հաւատքի և աստուածային պատուիրանց որոշութեան մէջ:

Իսկ Անդրական նորազանդները թէեւ Կ'ԾԵղունին Եկեղեցական իշխանութիւն մը, բայց զայն կ'ենթարկեն քաղաքական իշխանութեան, այնպէս որ Եկեղեցին չի կրնար ինքինք կառավարել առանց քաղաքական իշխանութեան:

Ուրիշներ ալ կան, որոնք զործնականուն կը փութան ընդունիլ Եկեղեցւոյ մէջ՝ քաղաքական իշխանութեան կարգադրութիւնները իրեւ սեփական օրէնքներ եւ ամէն ինչ կրնեն քաղաքական իշխանութեան Համոյական րլլալու համար:

Ասոնց ամէնուն դէմ մենք կ'ապացուցանենք թէ Քրիստոս Եկեղեցին մէջ Հաստատեց անոր սեփական իշխանութիւն մը որ կառարեալ է, եւ որ ոչ միայն Հաւատարապէս կը ապրածուի զաւանութեանց եւ բա-

բոլից ժ խորհուրդներու և ծէսերու այլեւ արտաքին բարեկարգութի վրայ եւս:

57. — ՓԱՍՏ՝ ԿԱԶՄՈՒԹԵՆԵ. Առաջին փասուը կը քաղենք Եկեղեցւոյ բնութենէն եւ կազմութենէն: Արդիւետեւ արդէն հաստատ տեղինք թէ Եկեղեցին Քրիստոսէ հաստատ աւեցա իրեւ ընկերական մարմին կազմակերպուած եւ օրինական, եւ միւս կողմէ յայտնի է թէ ամէն ընկերական կազմակերպեալ եւ օրինական մարմին չի կրնար ըլլալ առանց սեփական իշխանութեան՝ որ կատարէ անոր պահպանութեան եւ պաշտպանութեան բոլոր անհրաժեշտ պարագանեւութ. որդիւետեւ ամէն բարեկարգեալ ընկերութիւն չի կրնար ըլլալ առանց հաստատ կութեան գործերուան հոգը ունեցող իշխանութեան, ու ոչ ոք կրնայ տանձննել այդ հոգը առանց կարգադրութիւններ ընկելու իշխանութիւն, եւ որ իրաւութեքը չի կրնար ըլլալ առանց Ընազնութեան պարագանեւութեան. իսկ Ընազնութեանը իշխանութեան երրեք առանց փարձքի եւ պատիքի կամ հատուցան զօրութեան, ևս ոչ այլ հաստացումը կրնայ ըլլալ առանց օրինական գաղատանի արտայայտած արդարութեան: Ու այսպէս իշխանութեան բոլոր պահանջները ինքնին յառաջ կու զան Եկեղեցւոյ հաստատութենէն, ինչպէս նախապէտ ցոյց տուինք:

58. — ՓԱՏ՝ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Եկեղեցւոյ իշխանութիւնը կ'ապացուցանենք նաև Քրիստոսի եւ առաքելոց խօսքերով՝ զորս պարզօրէն խօսեցան անոնք այն իշխանութեան մասին՝ որոնք ունէր Քրիստոս. անոնք փխանցուեցան իրմէ ընտրուած եւ Եկեղեցւոյ իշխանութեան պաշտօնին կարգուած առաքեալներուն: Քրիստոս կ'ըսէք, «Ծուռ ինձ ամենայն իշխանութիւն յերկենը եւ յերկիր, որպէս առաքեալ զի՞ հայր, ևս ես տուաքն զնեալ» (Մաթ. ի. 18): Պազու կը թէ՝ «Ճի թէ առանց եւս պարձեցաց վասն իշխանութեան մերոց՝ զոր ես մեզ տէր ի շինէ եւ ոչ ի քանի զնեալ, ոչ չինչ ամաշեցից, զի մի թուեցայց երրեւ աչ ինչ արկանէլ ծեզ թղթովու» (Ա Կորնթ. ժ 8): «Յառաջ ասաց եւ պարձեց անհաւատները, այսու կը յանին երկունք՝ կրկին պատասայ արժանի եղիցին, մտնաւնդ որ աշխատիցին բանի եւ վարդապետութեամբ: Քանզի ուսէ գիր, Մի՛ կապեցան ոցառուկ կղին կալուայ, և, արժանի մշակն վարձու իրացա, Զերիցուկ յարախօսութիւն մի՛ ընդունիցիս, բայց եթէ երկուոք կամ երիւոք վկայիցիս (Ա Տիմ. և 19-19): Նոր օքէնք կը դնէ կիներուն համար, մեւուցանել կող մարզոյ ոչ հրամային» (Ա Տիմ. Բ 12): Կը հրամայէ պաշտօնեաներ կարգեւ, «Վասն այնորիկ

եւ այլոցն ամենեցուն, զի եթէ եկեց գարձանալ՝ ոչ ինայեցից (Բ Կորնթ. ժ 2): «Ձգուչ կացէց անձանց եւ ամենայն հոտիդ, յորում եղ ծեզ հոգին ուուրբ տեսուչ»: Հոգւեւ գտողովուրբ ծեառն, զոր ապրեցայց արեամբ իւլովի (Գործք, ի 28): Եւ դեռ ապիչ շատ խօսքեր կան, որոնք բացամրա կերպով կը հաւատան թէ Եկեղեցւոյ մէջ իշխանութիւն մը կայ, եւ թէ ան հաստատած է Քրիստոսի:

59. — ՓԱՏ՝ ԳՈՐԾՆԵՐԻ. Եկեղեցական իշխանութեան գոյութեան երկրորդ փասու են իշխանականաց գործերը կամ իշխանութեան գործադրութիւնները՝ առաքեալներէն կատարուած: Առաքելոց ժողովը իշխանութեան գիմի կու տայ. «Ճի հանոյ թուեցաւ Հոգու Սրբոյ եւ մեզ, մի ինչ աւելի բռն գնել ձեզ, բայց միայն ի կարեւորաց յարուցիկ ի բայց կամ ի զուելոյ կու ոչ ոք բարագ, ո՞զ՞ լեռուք» (Գործք, ժ 28): Պօյու կը յայտնի որ պահած են իր հըրամանները. «Ծովկեմ զնեալ՝ զի զանձնայն ինչ զի՞ յիշէք, եւ որպէս առանցքի ձեզ՝ գաւանզութիւնն ունիցիք» (Ա Կորնթ. ժ Ա 2): Կը բարէ թէ ուրիշ հրամաններ ալ ունի, զորոց զայէ ինչ յորժամ եկեց յայնժամ պատուիրեցից (Ա Կորնթ. ժ Ա 34): Իր իշխանութիւննովը ամուսնութեան օրէնքներ կը կարէ, զորոց այլոց ես պատուիրեմ, ոչ եթէ տէր» (Ա Կորնթ. ի 12): Ու կը զանձնայն իրաւու հրամանէն: «Ճայր ասեմ ներկուզի՝ եւ ոչ շիշաման տալով» (Ա Կորնթ. ի 6): Կը պատէ անհաւատները, սորոց սակի են շիշենա եւ Աղեքսանդրոս, զորս մատնեցի առանձնայի, զի իրաւուցին շնայնույթը (Ա Տիմ. և 20): Օրէնք կը դնէ Եկեղեցականներուն համար. «Որ բարուց վկարակուութիւն կրկին պատասայ արժանի եղիցին, մտնաւնդ որ աշխատիցին բանի եւ վարդապետութեամբ: Քանզի ուսէ գիր, Մի՛ կապեցան ոցառուկ կղին կալուայ, և, արժանի մշակն վարձու իրացա, Զերիցուկ յարախօսութիւն մի՛ ընդունիցիս, բայց եթէ երկուոք կամ երիւոք վկայիցիս (Ա Տիմ. և 19-19): Նոր օքէնք կը դնէ կիներուն համար, մեւուցանել կող մարզոյ ոչ հրամային» (Ա Տիմ. Բ 12): Կը հրամայէ պաշտօնեաներ կարգեւ, «Վասն այնորիկ

իսկ թողի գեկի ի կրտսէ, զի որ ինչ միան-
դամ պրակառ իցի՝ ուղղեցնելու կացուցեա-
ըստ քաջարաց երիցունա, որպէս եւ ես քեզ
պատուիրեցի» (Տիրոս, Ա. 5): Կը հրամայէ
հեազանդիլ Եկեղեցւոյ պաշտօնեաներուն.
Շիւնկնդիքի լիրուք առաջնորդաց ձերոց եւ
Հայոսակ կացէք նոցա, զի նոքա տքին վա-
սրբ ուկոց ձերոց» (Երր. ժի. 17): Աւ Գետ-
րուն կը հրամայէ պաշտօնէից՝ «Եկեղեցէ՛ք՝
որ ի ձեզ հօտք է Աստուծոյ, զիրակացոց լի-
նիկ՝ մի՛ իրրեւ ակամայ, այլ կամու ըստ
Աստուծոյ. մի՛ զօշաբազութեամբ, այլ յօ-
ժարութեամբ, մի՛ իրրեւ աիրելով մինակա-
ցըն այլ լինել օդինակ հօտին» (Ա. Գետր-
է 2):

61 — ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ԿԱԾՍԵՐԱԿԱՆ
ԻՆՍԱՆՆԻԹՅՈՒՆՆԵՐ՝ Հակառակորդները կ'ա-
ռարկեն թէ Կոստանդիանոսի ժամանակէն
առաջ նէկղեցին երբեք իշխանութիւն չվա-
րեց, որով հարի կ'ըլլայ ըսել թէ քաղաքա-
կան իշխանութեան գորութեամբ է որ կադ-
մուեցաւ եկեղեցական կոչուած իշխանուա-
թիւնը և ոչ թէ Քրիստոնական հաստատու-
թեամբ:

ժամանէին տուջ անդոյ կը համարեն նկեղեն-
ցական իշխանութիւնը՝ և ուստի են ճշմար-
տութիւննեն, զոր ապացուցինք արգէն, յա-
ռաջ բներելով Քրիստոսէ ըստած խօսքերը
եւ առաքեաններուն դրսերը։ Եւ արդարեւ
արտաքին եւ բարեկործական այն օրէնս-
դրութիւնները զորս առաքեալք պատուիրեն-
ցին եւ առամանեցին, նկեղեցին իւնք էր որ
Հաստատեց տունց քաղաքական իշխանու-
թեան միջամտութեան։

62.—ԱՐԱՐԱԿՈՒԹԻԹԻՆ ՀՐԵԱԿԱՆՈՒԹԵ-
ՆԸ. Կառարկեն գարձեալ թէ ինքն իսկ Քը-
րիստոս գուցէր որ անփոփոյ մաս հրէա-
կան Հին Օրէնքը, Համեարար և երբեք չի
կրնար ըլլալ որ նոր իշխանութիւն մը կադ-
տուի իր եկեղեցիին մէջ։ Պարզ և նշարիս
և Թրիուսուի խօսեցը։ ԵՄԻ Համարիք ե-
րբէ եկի լուծանել գործն կամ զմարարէն,
ոչ եկի լուծանել՝ այլ խուզ (Մաթ. 6. 17.)

Այլուր եւս պատհնութիւն ունեցանք խօս-
սկուու Քրիստոսի այս խօսքին ժամանին, եւ ը-
ստնք թէ անկարելի է անոր տալ այսպիսի ի-
մաստ մը՝ որ Հակոբակ լինի Յիսուսի
րուն ժամքին։ Եթի Քրիստոս առաքելց յանձ-
նեց իր իշխանութիւնը, Հրամայեց որ իրեն
հնատուղները հնագանդին անոնց. առողջ
իսկ ան արդէն խափանեց Հին Քահանայա-
պետութիւնը իշխանութիւնը։

Քրիստոսի խօսքը պարզելու համար կ'աւ-
ելցնինք Հռո թէ օրէնք բառը շատ իմաստ-
ներ տնի եւ կարելի չէ ամէն տեղ զայն նոյն
իմաստով հասկնալ: Խոկ յիշուած այդ տե-
ղին մէջ ան կը նախակէ պարզապէս բարո-
յական սկզբունքներ, ինչպէս որ Քրիստոսի
յաջորդ խօսքերն ալ ցոյց կու տան: Բոլոր
մէկնիշները ասով կը հասկնան Տասնարան-
եայ կոյուած պատուիքանները, որոնք բա-
րոյականութեան անեղծ հիմքն են:

ନୀକ ଏଥି ମେଳେ ଖୁଲ୍ପିତ ଫନ୍ଦନେକ ଜିହେ ଓରକ୍ଷନ୍ତରେ
କାହାମେ, ଅଧିକର ଅବସନ୍ନ ପତ୍ର ଆନନ୍ଦ ମେଳେ ଅଛି ଅଛି
ଯାତ୍ରାକାରୀଙ୍କ କାହା ଭୟାତ୍ମାତ୍ରାକାରୀ ହେବାନେବା
ଭୀନ୍ଦୁ ଗୁରୁପରିମିଳିନ ପାଇଁ କ୍ରି କ୍ରୋଦ୍ଧକାନ୍ଦିନ କାହା
ଯାଚାନିବାଯାପକରୀତାକାନ୍ଦିନ, ପରପରକେବେଳେ ଶୁଣି-
ଏକ ଶୁଣନ ପରିପାତ୍ର ଦେଇପରିପରିପରିତିନ, ବୁଝ
କ୍ରେଚରନ୍ ଘାନାନା ଅନାନ୍ଦ ।

Առաջ քառուսայապատէ
Աւ նոյն բաժանումը հաստատ մնաց Դառ
տաւորաց եւ Թագաւորաց ատեն ալ, եւ Հին
Օրէնքին նմանութեամբն է ու նորեն համբ.

ժամ եւս կը սորվինք բաժնել եւ ոչ թէ միտոցընել երկու իշխանութիւնները:

63.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԻՆՆ
ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵՆՆ. Կ'առարկեն նաեւ
թէ Պօղոս երկարօրէն կը խօսի (Հոռմ. ժ՛՛
1-8) այն հնազանդութեան մասին զոր հա-
ւատացնալիքը կը պարտին իշխաններու
բայց ոչ եկեղեցական իշխանութեան, զոր
պիտի չըոռնար՝ եթէ հաւատացնալիքը
հնազանդութիւնը պէտք էր կիսել երկու իշ-
խանութեանց միջեւ:

Բայց մենք յիշեցնիք արդէն հնազանդու-
թիւնը զոր Պետրոս կը պատուիք բնծայել
եկեղեցու պաշտօնէից (Երր. ժ՛՛ 17), ու
իր խօսքերը պէտք է փոփոխակի լրացուին,
ոյի ինքն իսկ գիտէ եւ կը պատուիք որ իւ-
րաքանչիւրին պէտք է տալ ինչ որ անկ է եւ
ոչ ուրիշ բան (Հոռմ. ժ՛՛ 7), ես որովհե-
աւ Հովովայեցու գրելով պէտք էր որ
պարզէր թէ ինչն էր անկ կարուրուն, ու-
րեմն անսն միայն այլ մասին խօսեցաւ ու
բան մը չպատառիին իրենց կրօնա-
կան-եկեղեցական իշխանութեանց հանդէպ
պարտուց մասին, եւ յիշեց միայն իրենց
արտաքին եւ բարձրագույն պարտականու-
թիւնները:

Ինք Պօղոս ալ այդպէս ըրաւ երբ կայսեր
բոլող ներկայացուց (Գործք, Խե 11). ոչ
թէ կրօնական ինդիքներու վերաբերմամբ
լուծում մը կ'ուզէր ստանալ, այլ որովհե-
աւ Հրեաները Փետոսուն իր մահը պահան-
ջեր էին, Պօղոս չէր ուզեր զատառողին ան-
կարողութեան պատճառաւ անոնց ձեռքը
իյալ:

64.— ԴԱՐՁԵԱԱ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆ՝ ՔԱՂ-
ԱՔԱԿԱՆԻՆՆ. Հակառակորդները դեռ յա-
ռաջ կը բերեն զանազան պատճական դիպու-
տածներ, որոնց մէջ ժողովները, հայրա-
պետները եւ եպիսկոպոսները դիմած են քա-
ղաքական իշխանութեան եւ անոր զօրու-
թիւնը ինդրած՝ եկեղեցական իշխանութեան
կանոններուն ուժը պահերու եւ մոլոր քա-
րոզութիւնները դադրեցնելու համար: Ու
կ'ուզէն ատկից եղբակացնել թէ եկեղեցին

անզամ ճանչցած եւ ընդունած է քաղաքա-
կան իշխանութեան իրաւասութիւնը՝ կրօ-
նական գործերու վրայ:

Բայց իշխանութեան մէջ պէտք է զանա-
գանել երկու գործերը. որոշումը եւ գոր-
ծադրութիւնը: Ժողովները եւ հայրապետ-
ները երբեք քաղաքական իշխանութեան
կամքին ձգած չեն կրօնական գործերու ո-
րոշումները, բայց արուած որոշումներէն
կերպ երբ տեսած են արտաքին գործարու-
թիւններ, հակառակորդներուն եւ անսաստ-
ներու ըմբուռ ընթացքը, այն ատեն միայն
պայտպանութիւն խնդրած են կամ, ինչպէս
որոշութիւն չ ըստէ՝ դիմած են աշխարհա-
կանութեան բազուկին, որ կարող է արտա-
քին բոլոտառութեան միջնուներով գոր-
ծադրել տալ սրէններն ու հրաժանները:
Եատ անզամ ալ հակառակութիւն յարուց-
ուելիք առաջ եկեղեցական իշխանութիւնը
խոհական նախառեռութեամբ, ազահոված
է աշխարհական իշխանութեան գործակցու-
թիւնը, որպէսզի յետոյ ասակարծիք եւ
ասարագործօն չըլլայ, եւ կրօնական ու եկե-
ղեցական գործերուն վնաս չհանի:

65.— ՄԵՒ ՆԿԵՆՆՑԻՈՆ ՏԵՍԱՆԻԹԻՒՆԸ.
Երկու իշխանութեանց՝ քաղաքականին և
եկեղեցականին՝ այդ փոխ-կառակցութիւնը
եւ գործակցութիւնը տախիթ կու տայ այդ-
ան մեղի յիշեցնել թէ մենք երբեք համա-
ծայն չենք Հովովէական եկեղեցույ, որ օդ-
ասագործելով իր հայրապետական երկար
դարեր քաղաքական իշխանութիւն ունեցած
ըլլայ, իշխանութիւն՝ զոր երբեմն եպիս-
կոպոսներն ու քահանաներն անզամ կը վա-
յելիքն, ուզեց վարել այնպիսի իշխանու-
թիւն մը՝ որ բացարձակ ըլլայ ոչ միայն լոկ
կրօնական որոշումներու մէջ, այլ նաեւ այն
ամէն արտաքին գործերուն մէջ՝ որոնք որ-
եկէ կերպով կրնային նախընթաց, համըն-
թաց կամ յետընթաց յարաբերութիւն ունե-
նալ որեկէ կրօնական խնդրոյ կամ առար-
կայի հետ:

Հոռվէմէական եկեղեցույ այդ սկզբունքը
այնքան առաջ գնաց, որ քաղաքական իշխա-
նութեանց եւ ժողովուրդիք հասարակաց

կարծիքին մէջ ինչ որ կրօնական էր կամ եղեղեցական՝ այդ իսկ պատճառու կարծուեցաւ Հակաբաղաբական ըլլալ, որովհետեւ քաղաքական օրէնքները ընդ ինքան սկսան անմասն լինի եկեղեցական օրինաց հետ առնչութիւն ունենալիք. եւ այս վիճակը Հետզհետէ յառաջ երթալով՝ երկու էլլուսութեանց միջն իրարու դիմ Հակաբակութեան մշտառեւ դրութիւն մը առեղծուեցաւ: Այս վիճակը իրաւարանական ինդրոց կարգին կը պատկանի, բայց Հարկադրուեցանք յիշտառակել զայն հոս համառօքիւ, որովհետեւ անոր հիմք դրտած է Եկեղեցւոյ պատկանեալ աստուածաբանական ըստ կորունքներու վրայ: Հորովհէական աստուածաբանները այս ինդրոց լուծման համար մէջ կը բերեն իրենց Եկեղեցական հին Հայրենէն Ապրագու Մէլիքացիի (Դ. Դար) սախութը. «Ոչ թէ Հանրապետութիւնն է յեկեղեցւը, այլ եկեղեցին է Հանրապետութիւն», ու հանրապետութիւն բառով (թրամական), հին լատիներէնին համեմատ, կը հասկցուի ամէն քաղաքական ընկերութիւն եւ ոչ թէ որոշ ձեւով կառավարութիւն մը: Այրող դժուարութիւնը յառաջ կու զայմաստեւուած այն նախապաշտումէն, թէ եկեղեցական ընկերութիւնը պէտք է իշխէ քաղաքական ընկերութեան վրայ, կամ թէ՝ եկեղեցականը պէտք է լինի ոչ միայն աղաս, այլ նաև զատ, զոր մենք չենք ընդունիր, այլ կ'ընդունիրք երկու իշխանութիւնները. մին եկեղեցականը եւ միւսը՝ քաղաքականը, որոնցմէ իրաքանչիւրը իրեն սեփական գործերը անի. բայց երր պարագաները այնպէս կը գասաւորուին որ երկուրը միանն իրեն մէկ նպատակի մը առջեւ, այն ատեն դժուարութիւն յունինք բնդունելու համար թէ երկուրը համաձայնութեամբ շարժին: Եւ որովհետեւ քաղաքական ընկերութիւնները այնպէս են կազմուած որ արտաքին գործերու մէջ ընդարձակագոյն պարատականութիւններ ունին, եւ մէկ քաղաքական ընկերութիւնը կրնայ պարունակել զանազան կրօնական ընկերութիւններ, այս պատճառու անտրամարտանական շըլլար ընդունիլը թէ եկեղեցական ընկերութիւնը քաղաքական ընկերութեան մէջ կը պարունակուի, թէ եւ եկեղեցական ընկերութիւնները կրնան հողեւոր Հաղորդակցութեամբ եւ իրարու հետ համաձայնութեամբ քաղաքականէն աւելի ընդարձակ կրօնական ընկերութիւն կազմել:

(Դար. 2)

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ